

նելու իր անուան անմուաց յիշատակին համար իր գրական ուրիշ երկեր (օր. լատ.՝ Հայ. և Հայ.-լատ. բառագիրքն) անդիշտակ կը թողովն եւ կամփոփենք մեր տեսութիւնն այս անգամ այս "Գանձարանին" վկայ, որ բաժնուած է երեք մասի, զորոնք շնացած է հեղինակն "առաւել Ֆիշ եւ ըստ կարի կատարեալ ու ամրով կազմուու: Ըստ իմիք յաջողած է: "Ըստ իմիք կ'ըսենք, վասն զի գեռ կը պակսին շատերը. քանի մը հատը կը յանձնենք Գերյ. յօդուածագրին ուշագրութեան: Եթեք չենք գտներ հնա, ղեղ դառնադղեն, երկայնակեան կենան, երապատեն թեւ, մածաթեն թեւ, խոժոնն խոժ(շնորութիւն, ոգիակոյմն կողմն), յատակամիտ միտը, շարախորութիւնը խորհնուղդ (թէպէս հայ շարախորհութ այր), սուր յիսանասուր եւն: Այս կրիստուայններն ընտիր մատենագրութեանն են, եւ հեղինակն ալ սիրահար է ընտիր հայերենի որչափ թէ հնար է: Հայերէնագէտաներու եւ հայերէնասուրու կը մայ քաջալերել հեղինակը: Այս քաջալերանքը բարգաւաճանք կու տայ հայերէնի ալ, վասն զի ժամանակը տուժելով՝ ոչ ոք պիտի ուզեր իր դրամական ալ տուժել: Եւ առ այժմ հայ հեղինակներ միշտ կը տուժեն . . . :

Հ. Պ. Մշակվածնեն

4. DR. KONRAD LÜBECK. Die christlichen Kirchen des Orients. Kempten und München, Köselsche Buchhandlung, 1911, 8°, էջ 206. գի՞ւ 1 մ.

Եւրոպացի բանասէրներ կ'երջես արեւելեան եկեղեցիներու վրայ շատ բան գրուեցաւ. Ներկայ հատորս ալ կու գոյ կը բարգահի ասոնց վրայ իր յատուկ տեսակենաներովը. Մինչեւ հիմայ աւելի պատահանուին նկատողութեան առուած են արեւելյանը, բայց Dr. Lübeck կ'ուսումնասիրէ անոնց Ներկայ կազմակերպութիւնը, կը առական, ծիսական առանձնայատիւններն եւ Ներգին ու յարաբերական կեանքը: Այս ուղղութեամբ շատ քիչ բան գրուած եւ ծանօթ է արեւելուայց: Տարիե մ'աւելի նոյն իսկ արեւելքի մէջ Dr. Lübeck ուսումնասիրած է իր նիւթին եւ պատրաստած ատաղձը, այս պարագան արգէն բաւական է համոզելու զմեզ թէ մեծ իղնձութեամբ կազմուած է գործը: Ցայժմ այս նիւթին վկայ գրուածներն սրբագրէն եւ ամրողացըննէն զատ, կարիլութիւն կու տայ աստուածաբանից եւ աստուածաբանական ուսանողաց՝ արեւելեան

եկեղեցիներ վրայ աւելի ճշգրիտ գաղափար մը կազմելու, քան որ մինչեւ հիմայ ունեին: Համառաօտ ներածութեան մը եսքը — որուն մէջ արեւելեան եկեղեցիների կը թուէ եւ անոնց բաժանման պատճառուներն ի վեր կը հանէ — կը խօսի միութեան փորձերուն վրայ, որոնց արդինքն եղան Հռոմայ հետ մատցեալ Հաստրակութիւնք: Երկրորդ մասին մէջ կը խօսի նախ միութեալ ապա շմացեալ եկեղեցիներու Ներկայ կազմակերպութեանը վրայ: Հայոց մասին մէջ կամուղկեւ հայոց ո. Պատրիարքէն զատ կը միշտ է Եղիսանի, Սոյց Աղթամարայ կամուղկաններն եւ կ. Պոյսոց եւ Երրուածէմի պատրիարքները, ասոնց եագման համառաօտ պատճենիւնը առ լով: Արեւելեայ կրօնական կեանքը երրորդ մասին նիւթը կը կազմէ, որ չորս գլուխներէ կը բաշկանայ: Արեւելեան եկեղեցեաց Վարդապետութիւնը, կրօնական պաշտամունքը (ծիսական առարկայը, զգեսաք, լեզուներ, գրեր, եկեղեցական սարին, խորհուրդը) Բարեկարդութիւնը եւ ժողովրդեան բարեպաշտութիւնը, Փփոխնակի յարաբերութիւնք եւ գործունեութիւնը:

Բավանձակութեան այս հարեւանցի յառաջերութիւնն արգէն բաւական է ցուցընելու թէ Dr. Lübeck նարարարութեամբ կրցած է մատենիս մէջ ամփոփել այնպիս նիւթ, որուն ուրիշներն գուցէ հատողներ պիտի նույնիքն, եւ այս կը պարագնք իր հակիմ է սեղմը ոմնն: Ավահով եղան թէ այս հատորին մէջ շատ բան նոր պիտի գոյ եւրապացոց: Կակ մնէք արեւելեաններ ինչ ինչ կետերու մէջ պիտի ուղղներ հեղինակը, սակայն մնէք ալ մեր կարգին նորութիւններ պիտի գտնենք մեզի գրացի բայց քիչ ծանօթ եւ մեզմէ հեռանակ քրիստոնէական հաստրակութեանց վրայ:

Հ. Մ. Հատուցնեն

5. ՄՈՒԾԵԾՎԸ ԾՊԸ. Ամերիկայա տարեցոյց 1912. Պոտուն, Կիլկիւն տպարան [1911]:

Օգտագուած եւ քաջալերութեան արժանի ձեռնարկ մըն է այս տարեցոյցը, գլուխ հանուած միր հեղինակէ մը, որ արգէն ծանօթ է հայ մասուոր շոշանին իր գրական վաստակներովը:

Տարեցոյցս կը ներկայանայ մեզի՝ իր յօրինուածութեան կողմանէ իրեւն նախաւոր զարդացման ընթացք մը արդէն կատարած. մինչեւ այս առաջին թիւն է շարունակելի գործի

մը, որ աւելի գրական ձևոնարկութիւն է քան
պարզ տարեցյաց: Այսու արժ. հեղինակը կը
ստեղծէ Ամբրիկահայոց պատմութեան մէջ
դարագլուի հազմով նոր հոսանք մը, որ ինչ-
պէս նշան մըն է հեղանութեան Ամբրիկա-
հայոց կողմանէ, նոյնպէս ալ գործական ար-
ժարծիչ է Հայ ազգասիրութեան գաղափարին,
անոնց սրտերուն մէջ: Միանգամայն այս գործը
պիտի ծառայէ պատմական սասոյց եւ ճոխ
աղբիւր այն ամենոն, որ ապագային հարկա-
ւորութիւն եւ առիթ պիտի ունենան Ամբրիկա-
հայ կեանքի վրա գրելու:

Հմուտեց յօդուածներ կը դրաւեն տարե-
ցյաց էջերը, ոչ միայն արժ. հեղինակի գլու-
չէն, այլ նաև զանազան հայ ուսումնական-
ներէ, զորոք գիտցած է ինքն համախօսքել
իւր տարեցյաց շուրջը: 12—315 հոծ
էջերու մէջ զետեղուած են Ամբրիկահայոց
ծագման, զարգացման եւ ներկային վրայ պատ-
մական եւ քաղաքակրթական յօդուածներ,
որոնց մէջ Ամբրիկահայ կեանքը կը ներ-
կայացուի գիտականորեն, եւ կը պարզուի
այն ինանքի ամեն երեւոյթներն եւ ծար-
քերը հետաւոր ազգայիններու աշաց առջեւ:
256—288 էջերը զարդարուած են արդի
նշանաւոր Ամբրիկահայերու եւ տարեցյաց
յօդուածագիրերուն մաքուր լուսանկարներով,
որոնց կից են նաև Համառու կենսագրական
տեղեկութիւններ: Ասոնց կը յաջորդէ գրական
եւ բանասեղծական բաժինը:

Բովանդակութեամբ եւ արտաքինով ինաւ-
մեալ սոյն երկին մէջ աշքի կը զարնեն ուղար-
գրական միաշերեն, որոց պատճառը, ինչպէս
արժ. հեղինակը կը շեշտէ հան, եղած է գոր-
ծին ասիրոպական փոթացում:

Թէ՛ Ամբրիկահայուն եւ Թէ՛ ոչ Ամբրիկա-
հայուն հաւասարապէս արժանի գիրք է ըն-
թերցման այս տարեցյաց:

Բաղձալի է, որ յաջորդ տարին ալ նյու-
պէս Ամբրիկահայ կեանքի նուիրուած պարունա-
կէր տեղեկութիւններ ոչ այն տեսակետերով,
որ հոս արդէն շշափուած են, այլ կենցաղի
եւ զիճակագրական տեսակետներով, որոնք
շատ սիրով եւ օգտի պիտի կարգացնին ամեն
աղբասէր եւ ուսումնասէր Հայէ:

Հ. Ա. ՊՈՏՈՒԽՅԱՆ



ՍԱՑԵՆԱԳԻՑԱԿԱՆ

Ի Է ՑԵՆԱԳԻՑԱԿԱՆ Տ Ե ՂԵԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Այս խորագրոյ տակ սկիզբ կ'ընենք
պական կարեւոր բաժնի մը, որոն հա
մար շատ անգամներ բաղձանք յայտ-
նուած է եւ սակայն միշտ առանց գործա-
դրութիւն մնացած:

Մատենագիտական այս բաժինը,
յօրինուածական կերպարանաց ներքեւ
նոր է հայ ընթերցողներու յամար, քայց
նոր չէ այն մեր երոպացի ընթերցող-
ներուն, որոնք յաճախ անգամներ տեսած
են զայն երոպական մանագիտական
թերթերու մէջ. ի մատնասրի “Byzantinische Zeitschrift“ Բիզանտիագիտու-
թեան նուիրուած ուսումնաթերթին մէջ,
լուելով ուրիշները (Révue l’Histoire ecclésiastique եւն): “Հանդէս Ամորեայն,
իրքեւ Հայագիտական ուսումնաթերթի
պէտք է եւ նարկ է ուշակրութիւն գար-
ծնել գրական այս ամէնակարեւոր բաժ-
նին: Եթէ զայն մինչեւ այսօր շրաբ կամ
շատ քիչ ուշադրութիւն գարուց (Ժադ-
կիւուած, Գրական նորութիւններ լու-
սանցագրութեանց ներքեւ), յանցանք
մ'ը, որ այլ եւս չէր կրնար ներուի իրեն: Հին յանցանքն ըստ մնախն գոնէ բաւելու
յամար յանձնին Մեծ. Հ. Պետրոս Փէտ-
րաթեանի մնունարկուած է կազմել 1896—
1910 տարիներու երոպական եւ հայկա-
կան հրատարակութեանց ցանկը, որոն
տպագրութիւնն մնա առ մնա պիտի շա-
րունակուի նաև պյունիտեւ: Այն աւելի
շոր ու ցամաք ցանկ մ'էր, որ կը ծանօ-
թացնէր միայն գործերու խորագրները:
Սկսեալ 1911էն այս լուսանցագրութեան